



ՕՐԱԳԻՐ

ԲԱՐՈՅԱԿԱՆ, ԲԱՆԱՍՏՐԱԿԱՆ ՏԵՇԵՍԻՆԵՐՆ ԵՎ ԸՆԵՐՆԵՐՆ

ԳԻՏԵԼԵԱՑ

Ճ. ՏԱՐԻ ԹԻՒ 4.

1852

ՓԵՏՐՈՒԱՐԻ 15.

ԲԱՐՈՅԱԿԱՆ

Եպիկունուսի առածք :

ԱՅՆՊԻՍԻ բաներ կան աշխարհքիս վրայ որ մեզմէ կը կախուին, ինչպէս են կարծիք, հակամիտութիւն, ցանկութիւն և ատելութիւն. բայց կան ուրիշ բաներ որ մեզմէ կախմունք չունին, այսինքն մարմին, հարատութիւն, համբաւ, իշխանութիւն, և վերջապէս այն ամէն բան որ մեզմէ դուրս են :

Ինչ որ մեզմէ կը կախուի բռնադատութենէ ազատ է, այնպէս որ ամենեին ոչ ոք կրնայ արգիլել կամ թէ նեղը խոթել որ այն գործը ընելու տեղ՝ տարբեր գործ մը ընենք. բայց ընդհա-

կառակն ինչ որ մեզմէ կախմունք չունի, արհամարհելի է, չնչին և ուրիշի ազգեցութեան տակ : Բանի մը ձեռք մի զարներ քանի որ լաւ մը չես քննած :

Տգետը միայն ու անասնամիտը զուրիշները իրենց թշուառութեանը պատճառ կը բռնեն, իսկ ով որ ինքը զինքը իրեն թշուառութեանը պատճառ կը սեպէ, այնպիսին կը սկսի իմաստութեամբուն մէջ առաջ երթալ. իսկ ձշմարիտ իմաստունն այն է որ ամենեին զուրիշը չմեղապրեր իրեն քաշած վշտերուն համար :

Աննեին մի պարծիր այն կատարե. լութեանց վրայ որոնք որ քեզմէ դուրս են . լիէ որ ձի մը կարենայ զուրցել թէ ինքը գեղեցիկ կերպ ունի , համբերութիւն . բայց ունեցած գեղեցիկ ձիուդ համար պարծիը , գիտես ինչ է : — Անապարծութիւն մը այնպիսի բանի վրայ որ մեզի հետ վերաբերութիւն մը չունի :

Ո՞հտքդ մի դներ թէ ամէն բան ուզածիդ պէս հանդիպին , հապա փափաքէ ինչպէս որ կը հանդիպին , և ան ատենը ամէն բան ըստ կամացդ կը յաջողի :

Ո՞ւ իցէ դիպուածի մէջ անդրադարձութիւն ըրէ և ուշ դիր նաև այն միջոցներուն՝ որ զքեզ պաշտպանելու համար կրնան բանի գալ . և այսպէս թէ որ բռնադատուիս տաժանաւոր գործքի մը ձեռք զարնելու , պէտք է որ համբերութեան ապաւինիս . իսկ թէ որ քեզի նախատինք մը ըլլայ , պէտք է արիութեամբ զօրանաս : Այս աս կերպը բռնելով ոչ թէ զիպուածները քեզի , հապա դուն անոնց կը յաղթես :

Ո՞ւ որ կ'ուզես որ ամէն փափաքներդ կատարուին , զուն անոր միայն փափաքէ որ քեզմէ կը կախուի :

Ի՞նիկայ իրաւցնէ ամենէն գերազանց է որ գիտէ իրեն հաճոյ եղած բաները պահել , իսկ անհաճոյ եղածները իրմէն մերժել :

Հոգւոյն ստոյգ խաղաղութիւնը այն բանին միայն փափաքելն է՝ որ մեզմէ կը կախուի . անոր համար մեծութեանց փալփրիլը պէտք չէ որ թէ նախանձ և թէ անհանգստութիւն պատճառեն :

Ա՞նչ , կարծես թէ հայրենեաց քիչ օգտակար կ'ըլլաս , երբոր իրեն բարեկիրթ և պատուական քաղաքացի մը ճարելու ըլլաս . իրաւը կ'ըսեմքեզի , որ ասկէց աւելի մեծ ծառայութիւն մը հայրենեաց չես կրնար ընել :

Ո՞ր և իցէ վիճակի մէջ ալ գտնուիս փոյթ չէ , բաւական է որ հաւատարմութիւնդ և յարգդ չպակսի : Վուկին առաքինութեան ճամբէն հեռանազդ հայրենեաց ինչ օգտւու կրնայ բերել . հայրենիքդ ինչ շահ կրնայ ընդունիլ

քեզմէ՝ որ անամօթ ու վատահամբաւեղեր ես :

Ա՞ննեին ձեռք մի զարներ որ և իցէ գործքի մը՝ ինչուան որ լաւ մը քննած ըլլաս անոր հաւանական հետեւութիւն ները , ապա թէ ոչ՝ կրնայ ըլլալ որ առջի բերան քու խորհուրդդ յաջողի ու զուարձացընէ զքեզ , բայց ստոյգ գիտցիր , որ երբ ալ ըլլայ պիտի ամընաս և պիտի զդաս նոյն բանին վրայ :

Դու որ կը ջանաս քու խորհուրդդ աւաջ տանիլ՝ առաջուց մտածէ թէ ինչ կ'ուզես ընել , և լաւ մը քննէ թէ ինչ որ կ'ուզես ընել , արդեօք բնաւորութեանդ յարմանը է թէ չէ , և թէ արդեօք բնաւորութիւնդ պիտի յարմարի այն բանին : Ո՞ւ որ կը բաղձաս ճարտար ըմբիշը ըլլալ , ուշ դիր որ արդեօք բազուկներդ բաւականապէս զօրաւո՞ր են , և թէ այնպիսի կը թութեան յարմար մէջք և մկանունք ունիս : Ա ասն զի մէկը աս բանիս համար ծնած է , միւսը ուրիշ բանի :

Լ աւ միտքդ դիր , թէ կրօնքը գլխաւորապէս աս բանիս վրայ կը կայանայ , որ զուն լուսուծոյ վրայ մեծ գաղափար մը ունենաս . ինչպէս ըաենք , որ հաւատաւած թէ լուսուծ իրօք և ճշմարտապէս կայ , աշխարհքը իր բարերարութեամբը ու արդարութեամբը կը կառավարէ , մեր գլխաւոր պարտքն է իրեն հնազանդիլ , պէտք է որ ամէն մարդ հպատակի իրեն կամացը և ջանայ ամենայն կերպով հաւատարմութեամբ կատարել իրեն հրամանները . որովհետեւ այն հրամանները ամենակատարեալ և ամենագերազանց մոքէ առաջ կուզան : Այս կը թութիւնները չեն թօղուր որ դու զինքը ամբաստանես , կամ գանգատիս թէ լուսուծ երեսէ ձգած է զքեզ :

